

## ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆԻ ՆԱՄԱԿԻՆԵՐԻՑ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԻՆ

ՀՅԱՅԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆ

13.

Նոր - Նոյիի ջետն  
21 Փետրվար 1910

Գերապատիւ Հ. Ն. Ակինեան,

Ծնօրհակալութեամբ և ուրախութեամբ ստացայ Ձեր ընդարձակ նամակը, ուր ամէն ինչ մանրամտոն բացատրած էիք: Նամակիս հետ պիտի գտնէք և նուիրակի համառոտ յօդուածը, որ կարդ էք հրատարակել Հանդէսի մ'ը Բուրին մէջ որ կ'ուզէք:

Հաթեան գրերու մասին Ձեր տուած բացատրութիւնները խիստ գոհացոցիչ էին. ինձ անծանօթ էին այն նոր քննութիւնները՝ որոնց մասին խօսած էիք Ձեր նամակին մէջ. այնպէս որ Ձեր ըրուծ կրծատումը տոյլ ևս բանաւոր կամ արդարացի է: Այսու ամենայնիւ խոստովանելու է՝ որ եթէ կարելի լինէք որ և է միշնովկ բուլոր ապել, աւելի օգտակար կ'ըլլար: Ձեր ցոյց տուած ծախսը չեմ կրնար յանձն առնել: բայց կարելի չէ՝ արդեօք պակաս տառերուն տեղ պատրաստել այնպիսի քլիշէ մը (տախտակ), ինչպէս կ'առաջարկէք նշանագրերուն համար. այս պարագայիս եթէ հարկ ըլլայ տառերուն շարքը փախել, կարելի է: Նոյնպէս եթէ Դուք յանձն առնէիք լրացնել ցանկօ՝ նոր քննութեանց արդիւնքներով, շատ ուրախ կ'ըլլայի և աշխատաւթեան մէջ ալ կրնայիք յատկապէս յիշել Ձեր անունը հրապարակային շնորհակալութեամբ: Վերջապէս գործը կը յանձնեմ Ձեզ, ըրեւ ինչպէս կը կամենաք, կամ ինչպէս հանգամանքները կը հրաժանանաք:

Գալովդ նշանագրերուն ցանկին՝ կարելի չէ Ձեր ունեցած քլիշէներէն օգտագույնու համար իմ դրած շարքն խանգարել, որովհետեւ աշխատութիւնը նոյն իսկ այս շարքին մէջ կը կայանայ: Նշանագրերը շարուած են ըստ իրենց աստիճանական զարդացման, որ բաւն ժամանակուգրական շարքն է: Հետեւարար կը մնայ ընդունիլ Ձեր երկրորդ առաջարկը՝ բրուգը իմ ցանկի նշանագրերը առանց բառերու թուանշներով, Հանդիսի դրիւք տախտակներու վրայ առնուլ՝ ըստ այնմ փորագրել տալու, (խմբագ. ծախիւք), մեկնութիւնքն առանձին թուերու համաձայն ամփոփելով: Ասիկա շատ յարմար է: Եթէ կ'ուզէք, նշանագրերու ամբողջական ցանկը վիճատիպ դնենք, որ անշաւշա աւելի քիչ ծախսի կարօտ է: Տրդատ Վ. Պալեանի ցուցակը ունենք, որ անշաւշա աւելի քիչ ծախսի կարօտ է: Տրդատ Վ. Պալեանի ցուցակը ու Ձեր քով հրատարակուած է, վիճատիպ է և շատ ալ մաքուր: Ասոր եթէ որ Ձեր քով հրատարակուած է, վիճատիպ է և շատ ալ մաքուր: Ասոր եթէ կրնամ ևս շատ աւելի մաքուր նոր ձեռագիրը մը պատրաստել, մաքուր բուրդիր գրութեամբ, եթէ իմ ձեռագիրս ևս ուղարկէք: Ձեռնք կրնար արդեօք նոյնը բառապէս առնի, որ մէջ 200 միայն վճարովի: Ցացեալը ապարիկ կամ, որ նոյն է, բառապային համեմատութիւնները (հաթեան և նշանագրի տառից) թուանշաններով դնելը՝ գործին վնաս չի տար:

Ջեռազրաց ցուցակին սրբագրութիւնը, գերմ. յառաջարանը և ցանկը (պակաս յատակ անունները բոլոր են կը ներմուծեմ) նամակիս հետ միասին փոստին կը յանձնեմ:

Ի՞նչ գանգատ որ կ'ընէք Հանդէսի քիչ տարածման մասին, դժբախտաբար ընդհանուր ցանք է: հոս կը հրատարակուի Լոյսը, աւելի մատչելի թերթ, միայն 600 բաժնութեանը պահանջանի, որմէ 200 միայն վճարովի: Ցացեալը ապարիկ կամ, որ նոյն է, մաքուրի 300ի մէջ կը խաղան նաև թանակեց, թագմավկալը ևն., թանակեն ալ ժամանակի:

Նոկին կարծեց թէ խառն նիւթեր դնելով՝ պիտի կրնայ շատ բաժանորդ շահիւ, բայց յուստաբ եղաւ և նորէն նախկինին դարձաւ, Բազմավելը հաստատուն մնաց իր փոխուստ կերպար սնքին մէջ, բայց այն ոչ թէ գրականութեան ծառայութիւն մատուցանելու համար է, այլ կարծեմ գիտական նիւթ չունենալուն համար: Ես Հանդէսի 14 տարուան աշխատակիցը և վճարող բաժանորդն եմ. իմ համակրանքս խոր, շատ խոր է. կ'ուզեմ որ թերթը մնայ այսպէս: Խսկ եթէ յօյս ունիք որ բովանդակութիւն փոխելով բաժանորդները կը շատանան, այն ժամանակ կարելի է թերթը բաժնել երկու բալորովին անջատ մասերու. գրական բաժին և հայագիտական բաժին: Ուզողը կրնայ մէկուն կամ միւսին բաժանորդ գրուիլ: Այն ժամանակ, իթէ գրական բաժինը իրօք շատ բաժանորդ ունենայ, կրնայ նպաստ մատուցանել գիտականին և անոր ծախքերը ծածկել: Այսպիսի ոճի մը կը հետեւ նախկին Հրատարակչական ընկերութիւնը: կը տպէր այսպիսի գրքեր՝ որոնք աւելի շատ կը ծախուեին և անոնց նկամուած կը պառկեցնէր չծախուելու հայտագիտական գրքերու վրայ Ամէն պարագայի մէջ կը մազթեմ կար և կարողութիւն թէ՛ Զեզ անհատապէս և թէ բովանդակ Խմբագրական մարմելոյն ու Միաբանութեան: — Կ'ուզորկեմ նամակիս համ և վեց բարելի: խնդրեմ հաճեցէք յայտնել թէ ի՞նչ տարուան պարտք ունիմ:

Խանուրի յարգանօք  
Հ. Ամենանեան

Ն եթէ Կ. Բառաջեանի ըմանասէր հանդէսը նկատի ունի, ապա այն դադարել էր 1907ին:

\* Հաւանաբար նկատի ունէր Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերութիւնը, որ մեծ ժառայութիւններ է մատուցել հայերէն գիրքը մատչելի դարձնելով:

## 14.

[1910 Նոյ. 10  
Նոր - Նախիջևան]

### Գերապատիւ

Հ. Ն. Ակինեան,

Խմբագրի Հանդէսի,

Պր. Զամբինեանին յայտնեցի Զեր գրածը. ուրախ եղաւ և խոսացաւ եկող տարիէն նորոգնել իր բաժանորդութիւնը: Յոյս ունիմ երկու բաժանորդ ևս գտնիլ, երկուքն ալ լեզուարանութեան հետեւող, մէկը ուսուցիչ, միւսը ոկտնակ աշակերտ: Հայոց գրերէն Յ գլուխ միայն մնաց. ինչպէս ըսած եմ կանխաւ, աշխատաւ թիւնը երկար չէ. կէսէն աւելին տպեցինք արդէն, յսջորդով կ'ուզարկեմ Դանիէլսան գրերու վրայ գլուխ մը, որմէ յետոյ կը մնայ այլ ևս երկու գլուխ: Շատ շափազնց զրադուած եմ այժմ, որովհան մէկ կողմէ կը տպուի Classificationիս հայերէն ընդարձակ թարգմանութիւնը և միւս կողմէ Արմատական Բառարանս ապել կը պատրաստուիմ: Յոյժ ցաւալի կարուում մը ունեցայ. Պօլիսէն վերագրած իս, ծնողներս հետաքրի: և ահա շուտով հիւանդացաւ ծերունի հայրս և երկու շարաթ չարուելէ յետոյ վայնանեցաւ: Այս ցաւը, կրած նեղութիւններս բոլորովին խանճարեցին ինձ. և ահա ասոր համար Հայոց գրերը շատ ես մնացին: Պայց հոգ չէ: կը վերջացնենք շուտով:

Զեր տալիիք մատենագիտական աեղեկութիւնները՝ առանձնապէս պիտի հետաքրի: ինձ և նմաններիտ: Հեռու անգիւն մը նստած, Զեր շնորիի միւյն պիտի իմաստնք թէ ի՞նչ կը կատարուի Եւրոպայի գիտական հետաքրին մէջ: կը խնդրեմ սակայն որ լեզուարանական յօդուածներու մէջ երբեմն շատ փոքրիկ ամփոփումներ տաք: Այսպէս ըսած էք արդէն ձեր երկու Արմ. Bibliographie ներուն մէջ, զորս սիրով ու մեծ շնորհակալութեամբ ընդունեցիս: Մէկ յօդուած մը գտաց որ ինձ անձան-

նօթ մնացած էր: Ես ալ կը պատրաստեմ կատարեալ հայագիտական ցուցակ մը՝ միայն նուրբուած Հայ լեզուարանութեան<sup>3</sup>, Սակայն շատ մանրամասն, որովհետեւ մինչեւ իսկ Խաթթարաւարային՝ յօդուածները յիշուած են, եթէ բարբառով գրուած են: Զեր հրատարակելի ցուցակը ամենէն տառաջ ի՞նչ պիտի օգնէ և կանխառ ու չերժապէս շնորհակալ եմ:

Զեռագրաց Ցուցակը եթէ աւարտի, պիտի խնդրեմ որ մէկ օրինակ իմ հաւույս կազմելով հաճէիք ուղարկել ինձ: Նոյնպէս մէկ օրինակ ալ Սանտարեան Ցուցակն եթէ կայ՝ կազմելով ուղարկել ինձ (առանձին հասորով) և ո՛չ թէ Թաւրիքի Ցուցակին հետ կազմելով):

Ենթալովիցից հասցէն եթէ որ իցէ միջոցով Զեր ձեռքն անցնի, խնդրեմ հաճեցէք ուղարկելու Բագրատ Խալաթեանը<sup>6</sup> գիտալու է, բայց անոր հետ թղթակցութիւն չունիմ: Հայ ծանօթի մը հետ թղթակցութիւն ունենալը շատ անգամ աւելի դժուար է քան թէ օտար եւրոպացի անձանօթի մը հետ:

Այեր Զայնայի<sup>7</sup> պահած թիւերը և Հ. Բ. Պիլէզիկնեանի<sup>8</sup> խնդրած գրքերը Կը դանեմ ու կ'ուղարկեմ: Այս առ թիւ խնդրեմ հաճէցէք յայտնել իրեն:

Նոր լուսանկար մը առ այժմ տրամադրելի չունիմ: Բոյց կը խոստանամ, խնդրելով Զեղմէ փոխադրձը, որպէս զի զէթ պատկերի վրայ ուրախութիւնն ունենամ արժանանալու Զեր տեսութեան:

Խանարին յարգանոք  
Զերդ ն. ծ. Հ. ԱզԱՄԵԱՆ

1910 Նոյ. 10

Ն. Նիշ.

[Առաջին եջի լուսանցքում]<sup>9</sup> Տեղւոյս տպարանապետ Աւագեանը կը խնդրէ Զեղմէ Վիեննայի ձուլարանիդ մէջ գտնուած հայ. տառերու մէկ ցուցակը<sup>9</sup>. Կրնաք ինձ դրկել:

<sup>1</sup> Զատիթնեան Արքանամ (1861-1937), հայագէտ և մանկավարժ. 1908-1909ին Նոր նախիչեանում հրատարակել է «Հայոց Եկեղեց» պատմութիւնն, երկնատոր, 1914ին՝ «Հայ գրականութեան պատմութիւն» (1ին մաս) մահացել է Երևանում:

<sup>2</sup> Հ. Գր. Գալէզեքեարեանը ՀԱ-ում 1887-1897ին հրատարակել է 1887-1896 թթ. Լոյս տեսական և եւրոպական - Հայագիտական հրատարակութիւնն, որից յետոյ այս բաժինն ընդհանուել է: Հ. Գ. Ֆերհաթեանը շարունակեց 1910ի յունաւրից և լոյս ընծայեց 1897-1910ին պատրուած գործերի ցանկը:

<sup>3</sup> Հր. Աճառեանն այսպիսի մասնագիտական ցանկ չի հրատարակել:

<sup>4</sup> Ըստարայաւ, երգիծական շարաթաթերթ, Թիֆլիս, 1906-1916, 1922, 1925-1926:

<sup>5</sup> Եւրոպացի լեզուարան:

<sup>6</sup> Խալաթեան Բագրատ (Խոյ. 1860-1935), բանասէր, պատմաբան:

<sup>7</sup> Ալեք ձայնը, բաղադրական, հասարակական գրական շարաթաթերթ, ապա եռօրեայ:

Նոր նախիջեան, 1907-1909:

<sup>8</sup> Հ. Բառնարաս Պիլէզիկնեանը (1862-1917) տարիներ շարունակ եղել է վանքի մատենագրանի պատասխանատուն և շատերի հետ նամակացելով հարստացել է այն:

<sup>9</sup> Վիեննայի Միհիթարեան տպարանը վահանգի համար ուներ հայերէն տառեր:

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

(Տարունակելի՝ 7)